

ԿՐԹՆԵԿԱՆ

ՀՈԳԻՆ ՈՐՈՆՈՒՄԸ

«Հոգին է կենդանաւար,
Ճարմին ինչ ոչ օգնէ»
(ՅՈՎՀ. Զ. 46):

Աւետարանի այս պատգամը զմեզ կը դնէ երկու իրարու բաղխող ըմբռնութեան, աւելի ճիշդ զիրար վանող քաղաքակրթութիւններու և ապրումներու զիմաց, հոգեկանին և մարմնականին:

Պատմութիւնը ողբերգական պայքարն է նիրքին և հոգիին, գաղափարին և եսին, և պատմութիւնը դուցէ բնաւ չկրնայ լուծել դայն, իր ընկերային և իմաստասիրական հաշտեցման առաջարկներով: Ի՞նչ փոյթ սակայն որ պատմութիւնը յաճախ անողոք մնայ բարձրագոյն արժէքներու նկատմամբ, առանց հոգեկանին, նիւթական աշխարհը հազիւ թէ մարդկային է:

Մանօթ է ձեզի խօսքը արձանագրուած Ապողոնի տաճարի ճակատին վրայ, «ձանիր զքեզ»: Տէլփեան այս պատգամը կը նշանակէր ճանչցի՛ր ինքզինքդ, ով մահկանացու, բայց ո՛չ զԱստուած: Յոյն իմաստունները զայն կը նկատէին հրաւեր մը իմաստասէրներուն, իրաւամբ մտածելով թէ մարդուն ներքին էութիւնը առաջին որբարանն է աստուածութեան, ու կը ջանային հետևաբար արձանագրել իրենց հոգիներուն մէջ բռնկուող Տէլփեան այս պատգամին:

Հոս է որ կը սկսի գիւտը կեանքին, և այս որոնումին մէջ է միայն որ մարդը կը հասկնայ ինքզինքը ու կը սովորի իր ճիշդ անունը, խորհուրդի մը մէջէն ժայթքող:

Մայր մը բնաւ չի կրնար մոռնալ այն վայրկեանը, երբ իր պղտիկը առաջին անգամ ըլլալով արտասանած է Մայր բառը: Մանկան այնքան ժպտաներէն վերջ, որոնց մէջ լուս կերպով կը ծաղկէր արդէն մըտքին լոյսը, այս կոչը ժայթք մըն է հոգիի, լոյսին եկած այլևս: Ու մայրը կը շարունակէ հրճուիլ մանկան այս յայտնութեանը համար, վասնզի մանուկը ճանչցած է իր մայրը:

Նոյն է պարագան մարդուն համար, մենք չենք գիտեր թէ ո՞վ ենք մենք, ու ամէն օր մենք մեր մէջ կը գտնենք չպեղուած մարդեր, անձանօթ աշխարհներ, տիեզերք մը ամբողջ որ ի կարեկրութեան է, զորս պէտք է ճանչնալ: Մեր կեանքին խորհուրդը ծանօթ չէ մեզի, մեր յոյսերն ու երազները, մեր ցաւերն ու տկարութիւնները, մեր մեծութիւններն ու թշուառութիւնները, ծովը յուզող ալիքներու նման կը շարժին մեր մէջ, առանց վերջնականօրէն պատուել կարենալու գտնուիլ ծածկող խորհուրդը:

Ահա մեր սիրելի բարեկամը, որուն կը բարևենք, բռնած իր ձեռքը մերինին մէջ, իբրև գրաւական մեր բարեկամութեան: Մեր որոնածը սակայն այս ձեւին մէջ, մեր բարեկամին ձեռքը բռնել չէ՛, այլ ատով հաղորդուիլ իր հոգիին, որ գերագոյն խորհուրդն է իր անձին: Այս կերպը սակայն մեզի քիչ անգամ կրնայ մտնեցնել անհատներու ներքին մարդուն: Իսկ բաղամութիւնները մարդոց, որոնց ո՛չ լեզուն և ոչ ապրումները մեզի ծանօթ են, մշտապէս կը մեան անձանօթ մեզի, ստեղծելով սիրոյ գերագոյն ողբերգութիւնը, եզրայր մարդէն եզրայր մարդերուն զլացուած:

Մարդկութիւնը կորստեան մէջ է, որովհետև քաղաքական, անտեսական, ընկերային և կրթական հարցերը անորոշութեան և տգիտութեան մէջ կը մեան, և մեր մտքին առջև միշտ ներկայ է սա հարցումը, ի՞նչ է մարդը, ի՞նչ է իրական արժէքը մարդուն՝ որուն բաժնեկից ենք բոլորս: Անուշիկ այս մանուկը որուն անմեղ ժպտը լոյս և անմեղութիւն կը ցանէ մեր հոգիներուն մէջ, կրնա՞ս դուշակել թէ ի՞նչ պիտի ըլլայ քանի մը տասնեակ տարիներ վերջ: Անշուշտ կը զգաս թէ ան միջոց մը չէ, այլ նպատակ մը և վախճան մը միանգամայն և թէ անսահման բան մը կը կապէ քու հոգիդ անոր:

Սակայն մեր բոլոր գործունէութիւնները մեծաւ մասամբ գործած են մեքենական, և ինչ որ հոգիին է, անսահման ու անմահ, կը կորսուի առօրեայի տաղաւկին և զանազան զիմակներ կրող մարդոց խըմբաւորումներուն մէջ: Գտնել ինքզինքը, ճանչնալ իր հոգիին արժէքը, մեծագոյն իրողութիւնն է կեանքին:

Դիւրին չէ անտարակոյս բացատրել թէ ինչո՞ւ կը հիանանք արուեստի գլուխ գործոցի մը վրայ, որ մեզ կ'առնին քնէ, և ուրուն մեր հոգիին մէջ ստեղծած ուրախութիւնը ուրիշ բան չէ, բայց գեղեցիկին զէմքը, որ կը նոյնանայ մեր հոգիի ներքին անճառելի սպասումին հետ:

Ինչ որ ալ ըլլայ արուեստի առարկան, պատկեր կամ երաժշտական յորինում, անիկա իր երանգներէն և զիծերէն անդին ունի իրողութիւն մը՝ որ չի պատկանիր ոչ մէկ ժամանակի և տեղի, որ կը ճառագայթէ բոլոր արուեստի գործերէն, ըլլան անոնք անցեալ կամ նոր, իրականութիւն մը յաւիտենական, խորհրդաւոր և անձանօթ, որուն կը մագնիսուի մարդուն հոգին քաղցրօրէն ու հիացումով: Աւ ի՞նչ տեսարան որ արուեստի այս հաղորդականութիւնը դարերով մնացած է նոյն՝ բոլոր սերունդներուն համար, որովհետև ճշմարիտ արուեստագէտը ան է որ կրնայ զիմագրաւել անտեսանելի ներկայութիւնը գեղեցկութեան և արտայայտել զայն: Այս ներկայութիւնն է որ կը կազմէ միութիւնը բոլոր արուեստի գործերուն, ճառագայթեցնելով անոնց ներքին կեանքը: Մենք այլևս արուեստի գործի մը առջև չենք զգար ինքզինքնիս, այլ ներքին և զազտնի խորհուրդի մը զիմաց, ուր մեր սիրտը կ'աչրի անսահման իրականութեան մը հպումէն, և բան մը զէմ առ զէմ կուզայ մեր հոգիին, վսեմ ու գեղեցիկ, որուն զէմքը սակայն անձանօթ չէ մեզի:

Գիտութիւնը իր կարգին ունի նոյն ճամբան, հանդիպելու համար գերագոյն իրականութեան, որուն նիւթական պրպտումները կանգ չեն առներ անտարակոյս ամէն որ նոր փորձառութիւններ և գիւտեր արձանագրելէ, սակայն խորունկ ձգտումը որ կը կապէ Փիւթագորասն ու Այնշթայնը, նման են իրարու: Այս է այն իրողութիւնը, որուն հետապնդման մէջ են բոլոր խուզարկուները, և որ իր լուսաւոր յայտնութեան մէջ անոնց ազադակել կուտայ վերջնական եվրեւան, որ գերագոյն և ստոյգ ճշմարտութիւնն է և կեանք մը՝ աւելի թանկ քան իրենցինը:

Ահա այն գերագոյն սրբութիւնը որուն կը զոհեն ինքզինքնին արուեստագէտներն ու գիտունները բոլոր ժամանակներու: Ահա

ճշմարտութիւնը որուն մէջ կը նոյնանան բոլոր սուրբերն ու հերոսները, որոնելու զԱստուած իր գործին մէջ:

Ամէն էակ, նման գիտունին և արուեստագէտին, կրնայ որոնել իր հոգիին զէմքը, և վայելիլ անոր յաւերժական ներկայութիւնը ինքզինքնին մէջ: Շատեր կրնան կարծել թէ իրենք անհաւատներ են կամ զուրկ հաւատալու կարողութենէն. այդպիսիները կը նմանին Աւետարանի մէջ յիշատակուած Ամարուհիին որ կ'անգիտանար իր հոգիին ծարաւը և զայն լեցնող գերագոյն կարելիութիւնը, կարծելով թէ գերագոյն աստուածութիւնը կը գտնուի Գարիգին լերան սրբարանին մէջ, առանց ժտածելու թէ ան կը գտնուէր նախ իր հոգիին մէջ:

Արուեստագէտը իբրև աշակերտ Գեղեցկութեան, զիտէ թէ ինք ի վիճակի չէ իրազործելու արուեստը իր ամբողջութեանը մէջ: Իր բոլոր գիւտերուն և իրազործումներուն մէջ ինքը սկսող մըն է լուի Անշուշափելի վարագոյր մը կ'արգիլէ զինքը տեսնելու այն զէմքը՝ որ կ'առնինքնէ իր բովանդակ էութիւնը, սակայն միւս կողմէն իր կեանքը կը հոսի այդ հետապնդումին մէջ, ամէն օր աւելի աճուն թոխչքով մը, որուն ուրուագրումը կը փորձեն անընդհատ իր ձեռքերը:

Ոչ ոք կրնայ ըսել թէ ինչ է ան, և կամ թէ ինչ չէ ան, որ լուսաւոր սիւնի մը պէս կը յայտնուի մեր մէջ յաճախ: Բոլոր անոնք որ կ'ապրին զԱստուած, չեն կրնար ըսել ու յայտնել զԱյն ամբողջապէս, Անիկա կը մնայ խորհուրդ մը՝ որ իր լուսաւոր գիծերը կը զրոշմէ մեր հոգիին վրայ: Եթէ զԻնք կը կոչենք բարի, արդար և ողորմած, այդ յատկութիւնները նախ մերն են իրեն ըլլալէ առաջ. մեր բառերը հազիւ թէ ի վիճակի են զԻնքը որակելու, որ վեր է ամէն բանէ և անորակելի է ըստ ինքեան: Անոր հետ խօսելու լեզուն լուսութիւնն է և լուսութեան մէջ միայն Ան կրնայ յայտնուիլ հոգիներուն:

Մ. Վ.